25ԻՆՃԻ ՄԻՆԻ Ն. 4609 1908 ՀՈԿՏԵՄԲԵՐ 22/4 ՇԱԲ. ՉԱՐՇԷՆՊԻՀ 9 ՇԷՎԱԼ 1326 )( 22 ԹՐՇԻՐԻՆԻ ԷՎՎԷԼ 1324

# ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԹԱՐ

ԳԻՆԸ 30 ՊԱՐԱ

ԳԻՆԸ 30 ՊԱՐԱ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՒՆԷ ԳԻՆԵՐԸ

| | | Սեմեստրի 6 ամիսը | |
|---|---|---|---|
| Իսթանպոլ իլլին | Ղրուշ | 60 | 35 |
| Թաշրա իլլին | » | 85 | 45 |
| Մէմալիքի էճնէպիյէ իլլին | Ֆրանգ | 20 | 10 |

ՉԱՐՇԷՆՊԻՀ ՎԷ ՀՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՏՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իլանաթ իլլին այրընա բազարլըգ :

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جاده‌سی نومرو ٦٥

## ՌԱՍՄՈՒՆՔ, ԳԻՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԴՊՐՈՑ

(4608 թիւէն շարունակութիւն և վերջ)

*Ուսմունք, գիտութիւն և դպրոց, ահա՛ քաղաքակրթեալ ժողովրդոց յառաջադիմութեան ամենամեծ գաղտնիքը։ Ղեմ սխալիր, Տեա՛րք. այո՛, եթէ ծաղկեալ ժողովուրդները, Ամասիոյ չատ մը հայրերու պէս՝ «տղաս, Տէրտէր, Վարդապե՞տ մը պիտի ըլլայ» ըսելով, զանային անոնց գիտութեան հացը, այժմ չպիտի կարենային պարծենալ Բագալներով ու Բաբէններով, Կալվանիներով ու Վոլթաներով, Ֆրանգլիններով ու Էտիսոններով, որք իրենց անմահ գիւտերով եղած են ծաղկեալ աշխարհին անմահ ջահերը։ Անոնց անունը յաւիտեան կապուած պիտի մնայ ելեկտրականութեան ու շոգեշարժ մեքենաներու հետ. անոնց անունը ոսկի գրերով պիտի արձանագրուի գիտութեան տարեգրոյն հետ։ — Երկու դար ետ երթանք կամ չատ չատ երեք դար. եթէ մէկը ցուցնէր մեզ գոցուած ամանի մը մէջ եռացող ջուրը ու ըսէր. «Կը տեսնես այն շոգին որ կափարիչը կը վերցնէ, 300 տարի վերջը մարդիկ ձիու կառքերը պիտի թողուն, ալիքները պիտի արհամարհեն, ամպերը պիտի ճեղքեն ու թռչուններու պէս օդին մէջ պիտի պտրտին, քէնթալներով ածուխ կը լլլող մեքենաներ զանոնք մէկ ժամուան մէջ, 100 քիլոմէթր, 100,000 մէթր, Ամասիայէն մինչեւ Սամսուն և կամ աւելի անդին պիտի տանին», արհամարհական նայուածքով պիտի գոցէինք անոր բերանը. «Խե՛նդ, պիտի ըսէինք իրեն, կ'երազե՞ս թէ կը զառանցես. ինչ յարաբերութիւն եռացող ջուրին ու ամպերու, կառքերու, ալիքներու հետ։» Սակայն կը հարցնեմ ձեզ Տեա՛րք, չէ՞ մի եռացող ջուրը կամ շոգին որ դիւական զօրութեամբ կը մղէ հիմակուան կառքերը։ Ժէ. դարու գիտուններէն Բաբէն մը նշմարեց առաջին անգամ եռացող ջուրին կափարիչը վերցնող ոյժը, բոլոր կեանքին մէջ աչխատեցաւ այն ոյժը չահագործելու. ուրիշ չատ մը գիտուններ անոր հետեւեցան ու երեւան ելաւ շոգեշարժ մեքենան մեծ ու անյարմար։ Առաջին քայլը առնուած էր, հետզհետէ պզտիկ կատարելութիւններ աւելցան. և այժմ կրակ փսխող ահարկու մեքենան՝ որ շոգեկառք կը կոչենք, ցնորատու ոգեւորութեան ու շարժման մատնած է այժմու մայրաքաղաքները. — Թող գա՛յ հիմա, թող յարութիւն առնէ Բաբէն, չպիտի հաւատայ աչքերուն, մահուան գերեզմանէն ցնորքներու աշխարհը փոխադրուած պիտի դառնայ ու աչքերը սրբելով պիտի ըսէ. «Ինչ, երա՞զ կը տեսնեմ արդեօք»։ — Ուրիշ ոյժ մը առնենք, ելեկտրականութիւնը, որուն քանի մը հրաչքները թուելով պիտի բաւականանամ, ժամանակը չներելուն։ Հեռագիրը ու անթել հեռագիրը, որ մէկ երկվայրկեանը 7 անգամ աշխարհս շուրջը կը դառնայ. հեռաձայնը՝ որ անհրաժեշտ պէտք մը դարձած է Եւրոպական քաղաքներու ուր ժամանակին յարգը կը ճանչցուի. ելեկտրական լոյսերը՝ որ արեւու նման կը փայլին, ելեքարաշարժ մեքենաները՝ որոնց ոյժը յաջողութեամբ կը գործածուի, ֆապրիգաներ դարձնելու, նաւեր, թրամվայներ ու երկաթուղիներ քաշեցնելու, վերջապէս ելեկտրաբուժութիւն կոչուած առողջարար զօրութիւնը՝ որ տարուէ տարի զմեզ զարմանքի կը մատնէ, ասոնք և չատ մը ուրիշներ 18 ու 19երորդ դարու պարծանքներն են։ Շատերը որչափ պիտի զարմանան երբ ըսեմ թէ էլէկդրիկ ըսած ատենին անգիտակցաբար յունարէն կը խօսին. ինչպէս Մոլիերի «Bourgeois Gentil homme»ը առանց գիտնալու արձակ կը չինէր։ Որչա՞փ աւելի պիտի ապշին երբ լսեն թէ այն բազմահրաշ ու հանրօգուտ ելեկտրականութեան սկիզբը եղած է Ցուանց ելեկտրոնը, Հայոց սաթը, Տաճկաց քէհրիպարը։ Անշուշտ գիտէք որ քէհրիպարը բրթեղէն կտաւի մը չփելէլ յետոյ իրեն կը քաշէ պզտիկ թուղթի կամ թէլի կտորներ. այս չփումով առաջ եկած զօրութիւնն է որ ծնունդ տուած է այն հրսկայ էակին որ ելեկտրականութիւն կը կոչենք։

Ա՛րդ Տեարք, եթէ կ'ուզենք այն անթիւ ու անհամար գիւտերը վայելել, որք գիտութեանց արդիւնքներն են, ծաղկեալ ազգերու պէս, «ուսմունք, գիտութիւն և դպրոց», այս թող ըլլայ մեր պէտքերուն առաջինը։ Բոլորով սրտիւ ջանանք մշակել այն փափուկ տունկերը որ ուսանող կը կոչուին, քաջալերենք դպրոցները, չարհամարհենք դպրոցական պայքարին անվեհեր ախոյեանները։ Ուսմունք, գիտութիւն և դպրոց, այս թո՛ղ ըլլայ մեր Հայերուս վսեմ իտէալը. փոխանակ ձեր աչքերը գետինը տնկելու, աւելի բարձր նայինք աեսնելու եւրոպական քաղաքակրթութիւն կոչուած չոգեկառքը որ կը թռչի կարծես և ոչ կը քալէ։ Շատ ժամանակ պէտք է մեր տկար սրունքներուն այն ահարկու մեքենային հասնելու, սակայն չյուսահատինք և եթէ վերջը պատահաբար ետեւ դառնանք, զարմանօք պիտի տեսնենք մեր քիչ ժամանակուան մէջ կարած ճամբուն մէջ ըրած յառաջդիմութիւնը։ Ապագան, Տեա՛րք, չատ զարմանքներ կը պատրաստէ մեզ։ Ո՞վ գիտէ ինչ բարեփոխութիւններ պիտի ըլլան 10 տարի վերջ, որչա՞փ ուսեալներու պէտք պիտի զգացուի։ Այն տեսն թող ներուի ինչ տաճկական առածը. «Թէքքէն սպասողները պիտի ուտեն պատրաստուած չէօրէկը». իմաստուն կուսանաց պէս խոհեմները ու հեռատեսները պիտի օգտուին առաջին անգամ այս բարեփոխութիւններէն։

Հայրեր, կ'ուզէ՞ք ձեր զաւակաց ապագան ապահովել ու անոնց ճշմարիտ ծառայութիւն մատուցանել, ցորենի հացէն մի զատէք գիտութեան հացը, խնամեցէք անդադար ան վայրի վարդերը, մշակեցէք զանոնք ու հոգատար պարտիզպանին նման պէտք եղած խնամքները մի վանաք անոնց զարգացման համար։ Թողէք որ անոնք ապագային ձեր անուան պարծանքը ու ծերութեան նեցուկը ըլլան։

Գ. ՔԷՉԷՃԵԱՆ

Ամասիա, 1908

## ՊԱՊԸ ԱԼԻՆԵՒՆ ՄՈՒԽԹԻՐԷՍԻ

Լօնտրա վէ Բէթրէսպուրկ գապինէլէրի թարաֆընտան հիւքիւմէթի Սէնիէյէ թէպլիղ օլունան բրօկրամ լարհասընա ճէվապէն, նիհայէթ Պապը Ալի, ճումա իրթէսի կիւնիւ, գապինէլէրէ թագտիմ օլունմագ իւզրէ, սիւէլի մուազզամա նէզալէրինտէ պուլունան Օսմանը սէֆիրլէրինէ պա թէլկրաֆ պիր մուխթիրէ թէպլիղ իյլէմիշ տիր։ Պապը Ալինին ճէվապը՝ հիւքիւմէթի Օսմանիէնին բրօկրամը ատտ օլունմամագ։ Անճագ Կրէյ-Իզվոլսքի բրօկրամընըն հէր պիր մատտէսի հագգընտա պիր ֆիքր պէեանընտան իպարէթ տիր։ Այտըղմըզ մալիւմաթը մախսուսէյէ կէօրէ, Պապը Ալի, բրօկրամընն իլք իւչ մատտէսինի, եանի Պուլկարիսթանընն հալ ու վազիյէթինի թայեին, Պուլկարիսթան թարաֆընտան վէրիլէճէք թազմինաթը, վէ Պօսնա Հէրսէքին պիր հալը նիզամիյէ վազը խուսուսընը թէտգիգէ հազրը օլաուղընը պէեան իթմէքտէ տիր։ Տէօրաիւնճիւ մատտէ (եանի Պօսնա-Հէրսէքին իլհագընտան տօլայը թէլաֆիի. մաֆաթ) իչին, Պապը Ալի, իլէրուտէ, հիչ պիր հիւքիւմէթ թարաֆընտան տէվլէթի Օսմանիէնին թէմամիյէթի միւլքիէսինէ թէարրուզ օլունմասեաճաղը խուսուսընտա մուազզամ տէվլէթլէրէն թէէմինաթ թալէպ իտէճէք տիր։ Պապը Ալի, պէյրնճի մատտէյի, (եանի գաբինիւլասիօնլար իլէ էճնէպի բօսթախանէլէրի) գապուլ իթմէքտէ տիր։ Տէվլէթլէրէն, թիւրքիատա աչմըշ օլուգլարը բօսթախանէլէրի գաբաթարրմալարընը թալէպ, վէ գաբինիւլասիօնլարընն թէպտիլի մատտէսինի թէտգիգ հազրը օլաուղընը պէեան իյլէմէքտէ տիր։ Ալթընճը մատտէ հագգընտա, Պապը Ալի, Կիրիա մէսէլէսինին, գօնֆէրանսընն բրօկրամընա կէէրիլմէսինի գապուլ իթմէյիպ, պու մէսէլէնին, մէզքիւր ատատա Թիւրքիանըն մէնֆաաթլարընը հիմայէյէ մէմուր օլան տէօրթ աէվլէթլէր իլէ պիրլիքտէ թէտգիգ իտիլմէսի ֆիքրինտէ պուլունմագտա տրը։ Եէտինճի մատտէյէ կէլինճէ, Պապը Ալի, Թիւրքիատա հիւքիւմէթը մէչրուԹանընն թէէսսիսյէ, Պէրլին ատնանամէսինին 23իւնճիւ վէ 61ինճի մատտէլէրի զաթէն լաղվ օլունմըշ ատտ օլունաճաղընատան, օ մատտէլէրին թէտգիգինէ մահէլ օլմատըղընը պէեան իթմէքտէ տիր։ Սէքիզինճի, տօգուզընճը վէ օնունճը մատտէլէր (եանի Սրբպիա վէ Գարատաղա վէրիլէճէք թաավիզաթ) իչին, Պապը Ալի սիւեօր քի, պունլար Թիւրքիայա այիտ օլմատըղընատան, պու թէքլիֆին թէտգիգինի, հիւքիւմէթի Սէնիյէ՝ Ավսթրիայա վէ օնուն գօմշուլարընա թէրք իտէճէք տիր։

## ԹԻՒՐՔԻԱ ՎԷ ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Պուլկարիսթան իսթիքլալընըն թաստիգ իչէն հիւքիւմէթի Օսմանիէ իլէ ըէմմէն իճրաի մուխապէրաթ իթմէք իւզրէ, հիւքիւմէթլէրի թարաֆընտան մէմուր թայեին օլընան Թիճարէթ վէ Զիրաաթ նազրը Մ. Լաբչէֆ վէ խարիճիէ նէզարէթի բրօթօգալ գալէմի միւտիրի Մ. Միչէֆ, բազար կիւնիւ Տէրիսաաատէթ վասը օլմըշար տրը։ Միւմայիլէյհիւմա՝ Պուլկարիսթան մալահաթկիւզարը Մ. Նէսթօրօֆ իլէ մալահաթկիւզարլըգ մէմուրլարը թարաֆընտան Սիրքէճի ըսթասիօնընտա իսթիքպալ օլունարագ, «Բէրա-Բալատ»ա էնմիշլէր տիր։ Շէհրիմիզ զաղէթա մուհարրիրլէրի՝ միւմայիլէյհիւմա իլէ միւլագաթ իթմէք իսթէմիշլէր իսէ տէ, մուվաֆագ օլամամըշլար տրը։

Մ. Լաբչէֆ իլէ Մ. Միչէֆ, բազար կիւնիւ Սատրազամ իլէ միւլազաթ իթմիշլէր տիր։ Իրթէսի կիւն սաֆի Պապը Ալիէտ Սատրազամ, Խարիճիէ վէ Տահիլիէ նազրլարը իլէ կէօրիւշմիշլէր տիր։

Մ. Լաբչէֆ, Սօֆիատան հարէքէթինատէն էվվէլ «Իգտամ»ըն մուխպիրինէ, «մէմուրիյէթիմ միւշքիլ իսէ տէ, մուվաֆագ օլաճաղընա շիւպհէմ եօք տրը» տէմիշ տիր։ Բէյիսի վիւքէլա Մ. Բաբրիգօֆ տախի էֆքէարը նիքպինանէ սահիպի օլուպ, «թաավիզաթը մալիյէտէն պաշգա միւզաքէրէ օլունաճագ տիկէր մէսէլէլէր վար տրը» տէմիշ, վէ «թազմինաթը 20 միլեօնա չրգարան պազը զազէթալարընն պէեանաթընա ինանըլմամալը տրը» տէյի իւլավէ իթմիշ տիր։—Սօֆիատան «Սապահ»ա պիլտիրիլիկինէ նէզարէն, Պուլկար գապինէսի՝ Շարգ տէմիր եօլլարընը սաթընն ալմագ իչին, մէզքիւր եօլլար չիրքէթինէ վէրէճէկի մէպլաղատան պաշգա հիւքիւմէթի Օսմանիէյէ տէ 120 միլեօն ֆրանգ վէրմէյի թէքլիֆ իտէճէք տիր։

Պուլկար մուրախխասլարընա իճրաի մուխապէրէ իթմէք իչին Թիճարէթ վէ Զիրաաթ նազրը Նորատունկեան Գաբրիել էֆ.՝ պիրինճի վէ Խարիճիէ քեաթիպի Լաթֆի պէյ իքինճի մուրախխաս թայեին օլունմըշլար տրը։ Հիսապա միւթէալլիք մատտէլէր իչին, Մալիէ նէզարէթի սիւյունը ումումի մուհասէպէճիսի Սագըզ Արմենակ էֆ. մէմուր իսթիմիշ տիր։ Շըմէնաբֆէր մէսէլէլէրի հագգընտա միւզաքէրէ ճէրէյեան իտէրքէն, գուսիանիա նամընա Շարգ տէմիր եօլլարը միտիրի ումումիսի Մ. Կրօսըն տախի հազրը պուլունաճաղը իչիտիմիշ տիր։

Պու միւնասիպէթլէ, «Իգտամ», Գաբրիել էֆ. հագգընտա պէր վէճհի աթի եազմըշ տրը. «Գաբրիել էֆ.՝ ֆաալ, վազիֆէչինա, սահիպի համիյէթ, միւքէմմէլ պիր նազրը օլմալը պէրապէր, տէպտիզի հուգուգա, ալել խուսուս հուգուգը տիւէլէ աշնալըղընը ֆիիլէն, գալէմէն իսպաթ իթմիշ պիր ֆազիլ տիր քի, ասարը մուհիմմէսի՝ Էվրօպա իւլէմասը թարաֆընտան տա թազտիրաթը ազիմէյէ նայիլ օլմուշ տրը։ Պու մէհամը ումուրընը՝ պէօյլէ միւզթէտիր վէ համիյէթլի պիր էլէ թէվմիի՝ շայեանը թազտիր տիր։»

Թարաֆէյն մուրախխասլարը պէյնինտէ միւզաքէրէ օլունաճագ մէսէլէլէր բազար կիւնիւ մէճլիսի վիւքէլատա թէզէքքիւր օլունմըշ տրը։ Պու իճթիմատէ Շէյխ իւլ Իսլամ էֆ.՝ բահաթսըզ օլմասը միւնասիպէթիյլէ հազրը պուլունամամըշ տրը։

*** Իքի թարաֆ մուրախխասլարը բազար իրթէսի ագշամը Սատրազամընն գօնաղընտա իճթիմա իթմիշլէր տիր։— Պուլկար մէմուրլարը, բազար կիճէսի Սատրազամընն գօնաղընա կիտէրէք, միւշարիլէյհ իւլ կէօրիւշմիշլէր տիր։ — Իսկիլթէրրա սէֆիրի տախի բազար իրթէսի ագշամը Սատրազամընն գօնաղընա ազիմէթլէ, միւշարիլէյհի վիւսարէթ իթմիշ տիր։

*** Միւզաքէրաթը մէզքիւրէյէ հիւքիւմէթի Օսմանիյէ նամընա մուրախխաս թայեին իտիմիշ օլան զէվաթ՝ իճթիմաը գարարլաշտրրըլմըշ օլան գօնֆէրանստա տախի այնի սրֆաթլա հազրը պուլունաճագլար տրը։

## ՕՍՄԱՆԼԸ ԲԱՐԼԱՄԷՆԹՕՍԸ

Օսմանլը Բարլամէնթօսընա Էրմէնի-գաթոլիք ճէմաաթընը իշխիրաք իթտիրմէք մագսէտիյլէ էֆրասը ճէմաաթտան թէչքիլ օլընան Դօմիսիօնը մախսուսըն թէրթիպ վէ թէվզի իթտիկի գուրա բուսուլալարընդն նէթիճէսինէ տաիր ալտըղըմըզ մալիումաթա կէօրէ, 1003 տաէտ գուրա բուսուլասը թէրթիպ իսթիմիշ, վէ մուամէլէի թասարուրը իմզասը իշին գօմիսիօնըն կէչէն կիւն ագտընտա, 1003 տաէտ գուրա բուսուլալարընտան՝ վէֆատ, զայպուպէթ, վէ տիարը էճնէպիէյէ նագլը մէքան կիպի սէպէպլէրէ մէպնի 91 աաէտի պուլունմատըղընտան, 912 բուսուլա թէվզի օլընարզը, վէ իշպու 912 գուրա սահիպլէրինտէն 532սինին տավէթի վագրայա իճապէթլէ, գուրալարընը եաղըպ կէօնտէրտիքլէրի անլաշըլմըշ, վէ իշպու 532տէն եալընզ 4 իս, նիզամը տաիրէսինտէ եաղըմըշ օլմատըղը ճիհէթլէ քէէնէլէմէքիւն տտա իտիմիշ, վէ մէվճուտ 528 գուրա գալմըշ տրը։ Գուրալարընը թաատտարընտա, նէրիճէսի պէր վէճնի տիի օլարը թէհագգուգ իթմիշ տիր։

### Հէյեթի Այան իշին

| | | |
|---|---|---|
| Սագըզ Յովհաննէս բաչա | 338 | գուրա |
| Ալի քասանեան Յովհաննէս պէյ | 335 | » |
| Գույումճեան Յովհաննէս պէյ | 300 | » |

Թալիմաթնամէ մուճիպինճէ էքսէրիյէթը գուրայը գազանտան միչար վէ միամալէյիր։ մտէն ասնրա գիհատ գուրա ալանլար վէր վէճնի տիի պէհան օլունուր.

| | |
|---|---|
| Ագարեան Յովսէփ էֆ. | 176 |
| Երամեան Արամ էֆ. | 174 |

### Մէճլիսի Մէպուսան իշին

| | | |
|---|---|---|
| Սինապեան Գրիգոր էֆ. | 415 | գուրա |
| Հիւրմիւզ Արատչէս էֆ. | 204 | » |
| Ալիք Անտան էֆ. | 201 | » |

Պուէլարտան ասնրա ֆագլա գուրա ալանլար.

| | | |
|---|---|---|
| Մինճճեան Գրիգոր էֆ. | 140 | |
| Նուրիճան Երուանդ էֆ. | 135 | |

Պալէատէ խսիմէրի վիքը օլունան Այան վէ Մէպուսան մէճլիսլերի իշին Էրմէնի-գաթոլիք ճէմաաթը նամինա նամզէտ օլանլարըն մազպաթաը թանզիմ օլունարագ, եաղընտա մէրճիրինէ թագտիմի Գօմիսիօնճա գարարլաշտրըլմըշ տրը։

* * Գօմիսիօնըն իշպու թէչէպպիւսիս շայեանը թագտիր օլտուղընը էվվէլճէ եաղըզմըզ կիպի, նէթիճէսինին տէ շայէսթէի թէպրիք օլտուղընը պէհան իտէրիզ։ Ճէմաաթըմըզ նուֆուսընին ազըզը հասէպիյէ Մէճլիսի մէպուսանտա պիվտէն ազա պուլունմասընին չիպտէլի օլտուզը, վէ Այան մէճլիսի հագգընտա տտիի պէր չէյ տէնիվէմէյճէկի աէրքեսը պուլունմասըյտա պէրապէր։ Գօմիսիօնընը, ճէմաաթճա չու սրբատտա պիսպիթիւն վազիֆէսիզ պուլունմայրզ, հիչ օլմազտա Էրմէնի-գաթոլիք ճէմաաթընընն վիճատտինի հիսա իթտիրմէք իւզրէ վագը օլան չու մուամէլէսի թապիի էհէմմիյէթտէն վէ թագտիրտէն տրի տէյիլ տիր։

* * Զրգան ճումա իրթէսի կիւնիւ Գալաթատա Էրմէնի քիլիսէսի տտարէպինտէ ազա օլունան գօմիսիօնտա, Օսմանլը Բարլամէնթօսընա միլլէթճէ միհնասիպ ազատ իսթիխապ իթտիրմէք իւզրէ, Էրմէնի, Էրմէնի-գաթոլիք վէ Էրմէնի-բրոթէսթանտրճա միթթէֆիգէն հարէքէթ խսիմէսինէ թէչէպպիւս օլունարզը հայտ, Էրմէնի-գաթոլիքլերին՝ այրճա պիր գօմիսիօն թէչքիլէյտ, քէնտիլէրինտէն Բարլամէնթոյա իշթիրաք իշին նամզէտ իսթիխապ իթտիքլերի, վէ Օսմանլը հէյեթի իթթիհատիյէսինէ տէ միբրաճաաթլա, պիր Էրմէնի-գաթոլիք մէպուսունըն իսթիխապընը պուշ շըգարմադ իշին, մէզքիւր հէյեթի իլէ պիրլէշմէյի թէքլիֆ իթտիքլերի մէվզուի պուտտ վէ միւզաքէրէ օլմուշ տրը։ Մէզքիւր իթթիհատ հաղը պուլունան Էրամ, Սինապեան վէ Բէքմէզեան էֆ-լէր՝ Էրմէնի-գաթոլիքլերին պու թէչէպպիւսաթընը ինքեար իթմէմէքլէ պէրապէր, քէնտիլէրինէն օ մուամէլաթա իշթիրաք իթմէմէքլերինի պէհան իյլէմիշլէր տիր։

Պիզճէ, չուրասը մալիում տիր քի, Օսմանլը Բարլամէնթօսընա ումում միլլէթճէ ազա ինթիխապը իշին թէչքիլ օլունան մէզքիւր Դօմիսիօն՝ Էրմէնի-գաթոլիքլերին նէ՛ Բաթրիգխանէսինի, նէ՛ տէ ճէմաաթ նամընա նամզէտ թայէնին իշին թէչքիլ օլունան հէյեթի, քէնտի մուամէլաթընա իշթիրաք իշին բէսամն ասլա տավէթ իթմէմիշ տիր։ Եալընզ օ գօմիսիօնտա հաղը պուլունան պազը զաթլար տավէթ օլունուզ, անլէր տէ, անճագ քէնտինամլարընա պու տավէթի գապուլ իթմիշլէր, վէ իճթիմալատա հաղը պուլունմըշլար տրը։

## ՐՈՒՄԱԼԱՐ ՎԷ ԻՆԹԻԽԱՊԼԱՐ

Ճումա իրթէսի կիւնիւ Եանիա Բում մէթրօպոլիտի բաթրիգխանէյէ պիր թէլէկրաֆ չէքէրէք, էկէր չիֆթլիքճիլէր՝ ինթիխապ հաղգլարընը իճրա իթմէզլէր իսէ, պիթթիւն Եանիա Բումլարընդն ինթիխապլարա իշթիրոք իթմէյէճէքլէրինի պիլտիրմիշ տիր։ «Ինրօօտօս»ընն պէհանընա նէզարէն, Բում բաթրիգխանէսի պիր թագրիր հաղըրլամագտա օլուպ, պունտա, Բումլարա գարշը ինթիխապ գանունընճա վուզու պուլան սուի իսթիմալաթա խիթամ վէրիլմէսիի թագտիրտէ, պիթթիւն Թիւրքիա Բումլարընդն ինթիխապլարա իշթիրաք իթմէյէճէքլէրի պիլտիրիլէճէք տիր։

Օսմանլը Իթթիհատ գօմիթէսի իլէ Բում բաթրիգխանէսի թարաֆընտան թէչքիլ օլունան պիր հէյեթի պէյլիտնտէ, ինթիխապլարա մախսուս պիր զէմինի իթթիֆաք թէսարիքի իշին իճրաի միզաքէրաի օլընարզը մանլիում տիւր։ Պու իքի հէյեթտէն, Օսմանլը գօմիթէսի նամընա՝ Սաատէթի թէրճէմանը Մուխթար պէյ վէ Բումլար նամընա Օսմանլը պանդաս միւտիրլէրինտէն Բանճիրի պէյ իլէ ավօգատ Գէօզմիտէս էֆ.՝ հասբլ օլան իթթիլաֆը իսպիթասիի թէպլիղ իթմէք իւզրէ ճումա իրթէսի կիւնիւ Պապը Ալիյէ ազիմէթ իթմիշլէր տիր։ Գէօզմիտէս էֆ.՝ Եանիա վիլայէթի Բում չիֆթլիքճիլէրի՝ աշար վէրկիսի թէէտիյէ իթթիքլէրի ճիհէթլէ, միւնթէխիպ օլմագ հաղգընա մտիրք օլտրզլարընը պէհան իթմիշ։ Տախիլիէ նազիրը տա, աշարընդ՝ սահիպլէրի թարաֆընտան թէէտիյէ իտիլտիկինի, պինապէրին չիֆթլիքճիլէրին՝ միւնթէխիպ օլմատեաճագլարընը տէրմիեան իյլէմիշ տիր։ Պու պապտէ մուգաֆտասա ֆայտէսիզ օլտրզընտան, մուրախասլար ավտէթ իթմիշլէր տիր։ — Բազար կիւնիւ Թիւրքլէր, Էրմէնիլէր վէ Բումլար իւչիւնճիւ ատֆա ագտը իճթիմա իտիպ, ֆագատ Թիւրք գօմիթէսի մուրախասլարը՝ վիլայէթլէրտէ ինթիխապլարճա իճրա իտիլէն սուի իսթիմալաթ վէ մուամէլաթընն էօնիւնիւ ալմագ իւզրէ էվվէլքի իճթիմատ վէրիլէն գարարլարը իմզալամագ իսթէմէթիքլէրինտէն, միւզաքէրաթ գաթթ օլընմըշ տրը։ Բում բաթրիգխանէսի մէհաֆիլինտէ, միւզաքէրաթընն պօղուլմասը՝ սուրէթը գաթիյէտ օլտրզը զանն օլունուէօր։

Էվվէլքի կիւն Բում բաթրիգխանէսինին իքի մէճլիսի, պու խուսուստա իթթիխապ օլունմաճագ խաթթը հարէքէթի գարարլաշտրմագ իւզրէ թօպլանմըշլար տրը։ Պաղըլար, միթինկէր ազտրյա, բրոթէսթօ իթմէք վէ իշի սօն տէրէճէյէ գատտար կէօթիւրմէք թարաֆընը իլթիզամ իթմիշլէր, վէ տիկէրլէր տէ, էէնիսէէն միւսալէմէթ վասրմտարը արամայը թէքլիֆ իյլէմիշլէր տիր։ Նիհայէթ իքի թարաֆ տաիսի բամբրիգ էֆ-ենին, Բումլարընն նօգթաի նազարընը պիր ատֆա տտա պիրմէք իւզրէ Տախիլիէ նազիրընա կիթմէսինի գարարլաշտրմըշլար տրը։ Իշպու գարար մուճիպինճէ, բամբրիգ էֆ.՝ ստաթ 11 բատտէլէրինտէ, Տախիլիէ նազիրը Հապգը պէյի կէօրմէք իւզրէ Պապը Ալիյէ կիթմիշ իսէ տէ, միւշարիէյէ մագամընա կէլմէմիշ օլատուզընտան, պուլտամըշ տրը։

## ՄՈՒՇՏԱՆ ԹԷԼԷԿՐԱՖ

(Մուշտան Թիւրքճէ զազէթալարա ատթիակի թէլէկրաֆ չէքիլմիշ տիր.)

ՄՈՒՇ, 18 Հոկտ.

Մուշ՝ տէվրը իսթիպատտըն էն միւսիհիշ տարպէսինէ ուզրամըշ տրը։ Բուսիա մուհարէպէի զայիէսինտէ պիր թապուրը քէմմալը բէֆահ իլէ կիւնդէրճէ պէտէյէն քէօյլերին եէրբէրինտէ չիմաի եէյլէր էսիեօր։ Պու հալ՝ էյեէվմ մէվգրի իգպալաէ պուլունան մէմուրիյնի միւսթէպտաէ իլէ նուֆուզ սահիպլերինին լաէնգաթի վէ կալան պէրաէվամ օլան զուլմ վէ իսթիպատալարընն մանսուլը ճինայիսի տիր։ Գանունը էսասինին նէյրի՝ պուրալարտա եալընզ իշիտիրտի։ պախշ իյլէտիկի սաաալէթ, հիւրրիյէթ վէ միւսավաթը հէնուզ էհալի հիսս պիլէ իսէմմիշ տիր։ Ֆուգարաի էհալինին աղզընա գազուրաթ տօլտուրան Այիճանը Պաղտասար, պուրատա հիսապսըզ զուլմ ու իշքէնճէսիյլէ մէշհուր օլան ժանտարմա սէյեար եիւզպաշըսը Ուզմէթ պէյ, վէ զաբտընարընն իւզէրինէ աթ չէքմէք վէ տօնլարընա քէտի աթմագ վէ ճէպարէն ֆիրիլ չէնի իճրա իթմէք տէնաէթլէրիյլէ մէէլուֆ Արապ Ապտուլլահ չավուշ վէ ինան եօրմաղլէ միւթէլեզզիզ պուլունան Աբլաթտաքի եիւզպաշը Ալի պէյ վէ խանէսինտէքի թապագլարա վարընճաաա գատտար բրշվէթ մալի օլան վէ պիր լիրա սլճաաքգճա քիմսէյէ թէզքիրէ վէրմէյէն նուֆուս մէմուրը Պէտիրխան, վէ ֆուգարաի էհալինին մալինի էնվաֆ սահիթէքեարլրգլարլա սաթան վէ սաթմագտա օլան արազի մէմուրը վէ պիլտիլմսախապէր թանսիլ իթթիքլերի 30-40 պին լիրա բատտէսինտէքի մէպպիղի զիմմէթլէրինկ կէչիրէրէք, եէնէ թանսիլ իթմէքտէ օլան թանսիլատան, Վանտա իյգա իյլէտիկի սանսուզ մէվալիմ, իրթիքապ վէ իրթիշաը իլէ մաարուֆ վէ կէչէն գրշ ժանտարմալար վասրթասըյա թանսիլ իթտիրտիկի եիւզէրէ լիրալարը պէկլէտիլ բէյիսի Խալիլ էֆ. իլէ թագսիմ խանն ժանտարմա պինպաշիրը Հիւսէյին էֆ., վէ ճէհալէթիյլ պէրապէր եիւզ բարտեա գատտար թէնէզզիւլ իտէն հաքիմ էֆ. վէ գաթլը նուֆուս վէ զաապ ու զարաթ իլէ մէշհուր Խան նահիյէսի միւտիրի Սիւլէյման աղա, Կէլիկիւզան միւտիրի Մէհէմմէտ էֆ.նին մէմուրիյէթլերի տէվամ իթտիքճէ, ատալէթ, միւսավաթ վէ հիւրրիյէթ նամսրլ թէէմին իտիլէպիլիր։ Պիզայրը հագգ 400 քիսիյէ եաղընն էհալիի մաղլումէյի զամլ վէ մայէթինտէքի ժանտարմալարա ճէպրէն ֆիրիլ չէնի վէ հաթթա 60 եաչընտաքի պիր ատէմին ըրզընա թասալլութ իթտիրէն վէ ատէմ տաղլամագ վէ եօրմագլա մէշհուր օլան սլայ պէյի Իզզէթ բաչա՝ Պիթլիստէ վէ օղլու տտա Մալազկերտ զապթթա մէմուրլըղընտա գալտըգճա, հիւրրիյէթ վէ ատալէթէ նամսրլ գանի օլունուր, իսթիպատտ վէ իրթիքեապընն գալգտըղընա քիմ ինանը։ Էյ հէյեթի միհթէրէմ, Էյ գարիբինի քիրամ, սիզի թէէմին իտէրիզ քի, մաարուֆզամընը միւպալէղատան տրի վէ պէլքի նօգսան տրը։ Սէնէլէրտէն պէրու զուլմ ու իսթիպատտ ալթընտտա էզիլմէքտէ օլան էհալիտէ ճան գալմամըշ տրը։ Միհնթաճ օլտուզլարը նատր վէ նաֆագանընն իտտան վէ թէէմմինին ուլուվը հիմմէթինիզտէն իսթիրհամ իտիլօրլար։ Մուհաճիրլէր վէ Քիւրալէր թարաֆլարընտան արազի վէ խանէլէրի զապթ օլունան պիր չօգ էհալիի մաղտուրէ սօգագլարտա գալմըշ տրը։ Պունլարընն քիմիսի հապտտան չրգմըշ վէ քիմիսի զուլմ ու իսթիպատտան ֆիքրաթ իտէրէք, պու քէրրէ ավտէթ իյլէմիշ տիր։ Աչիրէթլէր բէյլիլէրինէ՝ հագիրլիք նամըյա էհալիտէն այրըճա պիր վէրկիի մախսուս ալմալարը վէ հէր աչիրէթ բէյլիինին՝ հագիրլիք հագգընա մուգապիլ ֆուգարայը էսիր կիպի սաթմասը՝ հանկը գանուն, հանկը վիճտան իլէ գապիլի թէէլիֆ տիր։ Մէրութիյէթը իտարէ, հէր ֆըրգա իշին սէպէսթիի նէշրիեաթ վէ թէչքիլաթ իճապ իթտիրիր իքէն, Դաշնակցական՝ էյան մուզիրը ատէմ օլմագտան վէ սէրպէսթ կէզէպիլմէքտէն մահրում պուլունուեօրլար։ Պիր գաչ շտիսրն պօրճու իշին ումում քէօյլիլերին հայվանաթընը հանգ վէ ֆիրուխթ վէ ալթը այ իշին պիր մէճիտիէյէ մուգապիլ 2-300 ղ.լրգ պուզատայ սէլմ իթմէք՝ զուլմ վէ իսթիպատտ սէյրլ մի տիր։ Ճինայէթլէ միւթէատտիտ իլէ միւշթէհէր Հասանը Համիտիէ պինպաշրը Բիզանրն եըգտրզը քէօյլեր, ատէ իլէ միւշթէհէր Հասանը Համիտիէ պինպաշրը Բիզանրն եըգտրզը քէօյլեր, ագրթաբզը մազլումա գանլարը, եէտիկի կէթիմ հագգլարը՝ քիմսէյնին նալարը մէրհամէթինէ չարբմաեօր. զուլմանտտա տէվամ իտիեօր։ Ճինայէթլէ միւթէհէմ Գասրմ պէյին տէրատէսթի հագգընտա վիլայէթտէն տէֆտէրլա էմր վէրիլտիկի հալտէ, տէրատէսթինէ թէչէպպիւս իտիլմէեօր։ Մաէթի էֆրատընա էօլտիւրթմէկի միւթատտիտէն վէ Խասքէօյլիւ Օհան վէ Բարսեղ վէ 10 գատտար մազլումլարը, Թանէրլի Գարօ վէ Մէմարէնքի Ապտուլլահ վէ սաէրէյի գաթլ իթտիրէն վէ Ֆուգարանընն եիւզէրճէ թարլալարընը զապթ իտէն Գէքէ աչիրէթի բէյիսի Հաճի Ֆարս նամ չէրիրին զուլմանա նէ՞ վագրթ նէհնահէթ վէրիլէճէք։ Պու էհալինին տէրալէրինի տինլէյէճէք, եարալարընա մէրհէմ սիրէճէք մէմուրլարը նէ՞ վագրթ կէօնտէրէճէքսինիզ։ Շու ահվալը միւէսսիֆէ՝ միւսթազիմ, միւգթէտիր վէ վիճտանը մէմուրլարընն պուլունմասըյա գապիլի իզալէ տիր։ Պիր իքի զապրթա վէ մէմուրը միւսթէնա օլուրսա, նամուս վէ վիճտանընա էճիրյէթ իտիլէճէք պուրատտա մէմուր պուլմագ զայրը զապիլ տիր։ Էրզաղը մէզալիմ, «պու կիւն կէթ, եարընը կէլ» տէրտլէրինտէն գուրթուլամամըշ տրը։ Գանունը էսասիյի քէմալը խահիյէ իսթիգպալ վէ գապուլ իթմիշ մէմուրիյնի միւսթագիմէյէ էն զիհատտ միւհթաճ օլան Մուշուն, բէք ամրգլը տէրալէրինտէ պիր ան էվվէլ չարէսազ օլմանընզ միւսթէրհամ տրը։

Իմզալար.— Էրմէնի-գաթոլիք Մէրիասասար Սէրքիսգօրօս Ներսէս, Էրմէնի Մէրիասասար բանիպ Վարդան, Մուշ, Սասուն վէ Օվա մընթաքարլարը Շատագը Աբի, Աբզավանճիը Նիամէս, Աբճինի Վահան։

## ՊԻԹԼԻՍԻՆ ՀԱԼԻ

Պիթլիսատէն կէլէն թէլէկրաֆլար՝ օրալարընն հալինի բէք ֆէնա կէօսթէրիեօր։ Քիւրալէր՝ զուլմ ու թէատտիյէ տէվամ իթմէքտէ օլուպ, հիւքիւմէթի մահէլլիյէ իսէ, Էրմէնիլէր ալէյհինտէ վագը օլան ֆէնալըգլար գարշըսընտա պիսպիթիւն վազիֆէսիզ պուլունուեօր։— Բազար կիւնիւ Էրմէնի Բաթրիգխանէսինէ աթիաէքի թէլէկրաֆ կէլմիշ տիր.

ՊԻԹԼԻՍ 31 Հոկտ.

Սէյիտ Ալի՝ Խիզանը գըլըճտան կէչիրմէյի վէ աթէչէ վէրմէյի թէհտիտ իթմէքտէ տիր։ Ումումի հալ ու վազիյէթ տէհչէթլի տիր։ Մուսա Քեազիմ վէ Ռիզա պէյլէր, Նէմրուտտա էհալիյի, Էրմէնիլէրէ գարշը թանրիգ իթմէքտէ տիրլեր։ Քիւրա աչիրէթլէրի հէր թարաֆտա թէսարրուզաթ իճրա իտիեօրլար։ Հալ ու վազիյէթ կիթտիքճէ պուհրանամիզ պիր մահիյէթ քէսպ իթմէքտէ, վէ հիւքիւմէթի մահէլլիյէ՝ իշպու թէհամմիլ օլունմազ հալ գարշըսընտա թէտպիրլեր իթթիխազ իթմէմէքտէ տիր։ Ճէվապտա պէքլէեօրուզ։

ՊԵՏՐՈՍ Վ. ՄԱՐԶՊԵՏ

## ԱՆԱՏՕԼԸ ԱՀՎԱԼԻ

Անատօլուն պապը մահէլլէրինտէ զուհուրա կէլէն ֆէնալըգլարա նիհանէթ վէրիլմէք իւզրէ Էրմէնի միլլէթտաշլարըմըզըն Երեսփոխանական մէճլիսինտէ իճրաի միւզաքէրաթ օլունտուղընը, վէ թէտապիրի միւգթազիյէնին իթթիխազը իչին Պապը Ալիյէ միւրաճաաթ իթմէք իւզրէ պիր հէյեէթի մէպուսէ թէշքիլ իտիլտիկինի եազմըշ իտիք։ Պու հէյեէթին թէքլիֆ ի-տէճէկի թէտապիրլէր պէր վէճէի աթի տիր.

«Վիլայէթլէրէ կէօնտէրիլէճէք հէյեէթլէր՝ էսկի բէժիմէ մէնսուպ օլմաեան, էմնիյէթի ումումիէյի գազանմըշ օլան վէ սահիպի նուֆուզ ու թէէսսիր պիր վէզիր եախօտ պիր միւշիրին բիեասէթի թահթընտա՝ միւխթէլիֆ միլիյէթլէրտէն, նամուսլը, միւթագիմ վէ սէրպէսթ էֆքեարլը զէվաթտան միւթէշէքքիլ օլմալը, վէ աթիտէքի վաղիֆէ վէ սէլահիեէթլէրի հայիզ պուլունմալը տըր։

1.— Պու հէյեէթլէրին թէտգիգաթրյա, սուի իսթիմալլէրի վէ իգթիտարսըզլըգլարը անլայըլսն միւլքիէ, ասքէրիէ, ատլիէ վէ զապթիէ մէմուրլարընը, տօղրուտան տօղրույա, վէ վալիլէրի տէ, հիւքիւմէթը մէրքէզիէնին թալիմաթը ալընտըգտան սոնրա ազ իթմէք, Համիտիէ ալայլարընը զապթլէրինի վէզաիֆի զապթիէ վէ միւլքիէտէն թարտ իլէ, պունլարը պունտան պէօյլէ պու մէմուրիյէթլէրտէ գուլլանմամագ։

2.— Մահքիւմ օլուպ տա, սոնրա սալը վէրիլմիշ եախօտ իթհամ օլունուպ, մուսխարէն սէրպէսթ պրագըլմըշ նուֆուզը չէրիրլէրի տէրտէսթ իտէրէք, մուհաքէմէ օլունմագ իւզրէ Տէրիսաատէթէ նագլ իթմէք։

3.— Ալէնի վէ այիքաար սուրէթտէ զասպ օլունմըշ արազիյի վէ էմլաքը տերհալ սահիպլէրինէ իեատէ իյլէմէք։

4.— Նիզամը մախսուս իլէ մուհաֆիզլէրէ իթա օլընան քեաֆֆէյի եարտըմլարը վէ թէսհիլաթը, այնէն, պու տէֆա վաթանլարընա ավտէթ իտէն պիլա թէֆրիգ պիլուսուսի Օսմանլըլարա տա կէօսթէրմէք։

5.— Էրմէնիլէր իւզէրինէ վէրկի գօեան վէ անլէրի ֆէվգէլատէ չալըշմըրան նուֆուզը պէյլէրի, չախալարը վէ աղալարը մէն վէ թէէտիպ իթմէք։

6.— Էրմէնի էեալէթլէրինտէ հիւքմ իտէն գրթլըգտան միւզտարըպ օլան հէր արնրֆ էհալինին թէաեիւշիւ իչին պուղտայ վէ պուղտայլըգ վէրմէք վէ գրթլըգտան միւթէզարրուր օլան վէ ֆագրը հալ քէսպ իտէն էհալինին պագաեա պօրճլարընը թէրք իյլէմէք։

7.— Հէյեէթի թէֆթիշիյէնին գարարլարընը իճրա իչին եարտըմ իթմէք իւզրէ, մէմուրիյնի ասքէրիէյէ մալիումաթ վէրմէք։

## ԷՐՄԷՆԻԼԷՐ ՄՈՒԽԹԻՐԷՍԻ

Տիւն, մէզքիւր հէյեէթի մէպուսէ, Տեղապահ Սրբազան իլէ պիրլիքտէ Պապը Ալիյէ պիլ ազիմէ, իշպու թէտապիր վէ թէքլիֆլերի հավի պիր մուխթիրէյի Սատրազամ հազրէթլերինէ թագտիմ իյլէմիշ տիր։ Հէյեէթի մախսուսէ, միւրաճաաթընդն էհէմմիյէթինի պէհան իլէ, Անատօլըտա ահվալը հազրէթ թէհամմիւլ օլունմագ տէրէճէյէ կէլմիշ վէ մուխթարալը պիր հալ քէսպ իթմիշ օլտուղընտան, սահիր վաղըթլարտա իտիլէն վատլար կիպի վատլարտան խօշնուա զալընմահաճաղընը տերմիեան իյլէմիշ տիր։ Սատրազամ հազրէթլերի, մէզքիւր մուխթիրէյի Մէճլիսի վիւքէլայա արզ իտէճէկինի պէհան, վէ թաշրալարտաքի Էրմէնիլէրին չիքեայէթլերի էքսէրիյէթէն տօղրու օլաուղընը թաստիգ, վէ հիւքիւմէթին՝ պու մէսէլէ իլէ ճիտտէն իչթիղալ իտէրէք, Էրմէնի էհալիսինին իսլահը անվալի, վէ ինթիզամ ու էմնիյէթին թէէմինի իչին իգթիզա իտէն թէտապիրին իթթիխազ իտիլէճէկինի, վէ պիր իճրա գօմիսիօնը մահէլլինէ կէօնտէրիլէճէկի կիպի, մէմլէքէթլերինէ ավտէթ իչին գօլայըգլարը օլմատըղընտան Տէրիսաատէթտէ պուլունան Էրմէնիլէրին տախի մէմլէքէթլերինէ իեատէ իտիլէճէկինի էասէն վատ իյլէմիշ տիր։

## ՕՐՄԱՆԵԱՆ ԱՐՔԵՐՆ ՄԷՍԷԼԷՍԻ

Էրմէնի բաթրիկի Օրմանեան Արք.՝ Երեսփոխանական Ժողովարէմի պիր թահրիրաթ կէօնտէրմիշ օլուպ, պու թահրիրաթ՝ կէչէն իճթիմաէ օգունմըշ տըր։ Պունտա իքի նօգթա օլուպ, պիրի սէրբիսգօբօսը միւշարիլէյհին իսթիֆա մէսէլէսի, տիկէրի տէ հիսապլարը տըր։ Իսթիֆասը զաթէն միլլէթճէ օլմուշ պիթմիշ ատա օլընարագ, գալէ ալընմամըշ, լաքին հիսապլարընդն, տէրհալ պիր գօմիսիօն մարիֆէթիյլէ թէտգիգինէ լիւզում օլաուղը տէրմիեան իտիլմիշ տիր։ Օրմանեան Արք.ը՝ իտարէի միւսթէպիտէ զէմանընտա ուսուլ վէ նիզամաթը մէրիէյի միլիյէ տաիրէսինտէ ինթիխապ վէ թայեին օլունմասընը ճիհէթլէ, բաթրիգլիքտէն ազլի թապիի պուլընմըշ, հալպուքի բաթրիգլիկի միւտտէթինճէ ճէրէեան իտէն մուամէլաթ վէ հիսապթը արիզ ու ամիգ թահզրգ իտիլմէտիքճէ վէ նէթիճէսի անլաշըլմատըգճա, քէնտիսինէ մաղնուն սէֆաթըյա պագըլաա պիլէ, մահքիւմ ատտ իտիլէմէեէճէկի պէեան, վէ պու թէրգրգաթրն տա կէճիրտիրիլմէմէսի էլզէմ օլաբըր, չինքի եագընտա էջմիածին Կաթողիկոսընդն ինթիխապընա թէշէպպիւս իտիլէճէկի ճիհէթլէ, միւշարիլէյհին քէնտիսինի Կաթողիկոսըղա նամզէտ կէօսթէրէպիլէճէկի, վէ էկէր հագգընտա մահքիւմիյէթ իլամը վէրիլէճէքսէ միւնթէխիպլէրինի հէմթէօհմէթ գըլմամագ իչին, նէթիճէի թէտգիգաթ վէ թահզրգաթրն պիլինմէսի լազըմ օլաբըղընթէհագգուգ իթմիշ, ֆագաթ Մէճլիս ազասընդն էքսէրիյէթ թէշքիլ իթմէտիկինէ մէպնի, էքսէրիյէթ պուլընաճագ իլք իճթիմատէ մէսէլէնին նազարը տիգգաթա ալընմասը, վէ գօմիսիօնդն թէշքիլի գարարլաչարրըլմըշ տըր։

## ՏԷՎԼԷԹԻ ԱԼԻԷ ԻԼԷ ԱՎՍԹՐԻԱ ՄԻՒԶԱՔԷՐԱԹԸ

«Ֆօսիչէ Ցայթունկ»ընդ պէեանընա կէօրէ, տէվլէթի Ալիէ իլէ Ավսթրիա հիւքիւմէթի արասընտաքի միւզաքէրաթա՝ եա բազար եախօտ բազար իրթէսի կիւնիւ պաչլանաճագ իմիշ։

## ԹԱՐ ԳԸՇԼԱ ՀԱՏԻՍԷՍԻ

Պէյօղլընտա Կազխանէ ճիվարընտա քեային Թաշ գըշլատա մուգիմ ասաքիր պէյնինտէ զուհուրա կէլէն հատիսէյի՝ ճումա իրթէսի նիւսխէմիզտէ մուխթասարէն եազմըշ իտիք։ Թահզրգաթը ախիրէմիզէ կէօրէ, վագրա՝ շունտան իպարէթ տիր։ Էսկի բէժիմ զէմանընտա ասքէրլէր, խուսուսիյէ բայիթախթտա պուլընան ասքէրլէր, հէր գանուն վէ նիզամը ասքէրիյէ քեամիլէն մուզայիր օլարագ, հէման հէր իսթէտիքլէրինի եարարրմայա ալըշմըշ օլտըղլարընտան, ճումա իրթէսի վագրասը տա պու եօլտա հարէքէթին սոն պիր պագիյէսի օլտուղընա ումումէն գանտաթ հասըլ օլմըշ տըր։ Շէօյլէքի Թաշ գըշլատա պուլընան Հնճի վէ 8նճի բիատէ ալայլարընտան թէֆրիգ իլէ, Ճիատէյէ կէօնտէրիմէսի գարարլաչարրըլան 321 աէնէսի էֆրատընտան 87 նէֆէրի, չավուշլարըյա, պու էմրէ մուխալիֆէթ կէօսթէրմէյի թասավվուր իտէրէք, բէնչէնպիհ կիճէսի, սաաթ 2յի չարեէք կէչէրէք, սիլահլարը էլէրինտէ օլտուղը հալաէ, գըշլա էօնիւնտէքի մէյտանա չըգմըշլար. հէքսի պիրտէն Ճիատէյէ կիթմէեէճէքլերինի, մէմլէքէթէ կիթմէք իչին թէզքիրէլերինի իսթէտիքլերինի պէեան իթտիքտէն սոնրա, արզուլարը տինլէնմինճէյէ գատար գըշլայա կիրմէեէճէքլերինի, վէ իճապընտա գըշլայը գուրշունա թութաճագլարընը տա պիլտիրմիշլեր տիր։ Պիթթապի գըշլա գօմանտանը Շիւքրի բաշա, թապուր իմամլարը վէ տիկէր զապթան թարաֆլարընտան պունլարա իճապ իտէն նասիհաթլար վէրիլմիշ իսէ տէ, ասըլար սինլէմէյիպ, օ կէճէյի, իրթէսի կիւնիւ վէ օ կէճէյի գըշլանընդ խարիճնէքի մէյտան մահէլլինէ կէչիրմիշլեր տիր։

Ճումա իրթէսի ատպանը Թաշ գըշլատաքի ասքէրլէր՝ միւթատ օլան թալիմլէրինի իճրա իթմէք իւզրէ տիշարը չըգրպ, ավտէթլէրինտէ, գօմանտան Շիւքրի բաշա, ասըլարը թութմալարընը վէ գըշլայա կիրտիրմէլէրինի էմր իթմիշ տիր։ Պու էմրէ գարշը ասըլար՝ սիլահա սարըլարագ, իսթիմալէ գալգըշտըգլարընտան, Շիւքրի բաշա՝ Սէլանիքտէն եէնի կէլէն ավճը թապուրը գօմանտանը պինպաշը Ռէմզի պէյէ վէ ավճը թապուրընա մուգապէլէ օլընմասընը էմր իյլէմիշ, վէ պու էմր տէրհալ իճրա օլունուպ, ասըլարան 3 նէֆէրի մագթուլ վէ տիկէր 3 նէֆէրի ալրրճա մէճրուհ տիւշմիշլէր, տիկէրլերի տէ տէրտէսթ իտիլերէք, գըշլայա կէթիրիլմիշլեր տիր։

Խարիճտէն ասըլարա իմատա կէլմէսինի մէն իթմէք իչին տէ, գըշլանընդ հէր թարաֆը թահթը մուհասէրէյէ ալընմըշ տըր։ Ֆիլվագը տիկէր ասի ասաքիրին պունլարա եարարմա կէլմէսի մէմուլ պուլընմըշ իսէ տէ, նիզամ ու ինթիզամընդ իպգասը վէ թէտապիրի լազըմէնին իթթիխազը սայէսինտէ պունա իմքան պրագըլմամըշ տըր։

Վագրա ապգպինտէ խասսա ասաքիրի գօմանտանը Մահմուտ Մըխթար բաշա՝ Թաշ գըշլայա կէլմէքլէ, պիւթիւն ասքէրին ճէմ իտիլերէք պիր տիվան թէշքիլինի էմր իթմիշ, վէ քեաֆֆէսի՝ հավլիտէ թօբլանտըգլարընտա, սէլամ միւզիգասը չալընտըգտան սոնրա, բաշի միւշարիլէյհ պիր նութգ իրատ իլէ, գանուն վէ նիզամը ասքէրիյէ իթաաթսըզլըգ իտէն ասաքիրին, պու եօլտա գուրչունա տիգիլէճէքլերինի պէեան, վէ պատէհու Շիւքրի բաշա իլէ պինպաշը Ռէմզի պէյէ վէ ավճը ասաքիրինէ խիթապլէ, —«Սիզ հագգգի ասքէրլիք վազիֆէլերինիզի իյֆա իթտինիզ, թէշէքքիւր իտէրիմ» էմիշ տիր։ Ասըլար, գօլլարը սըրթլարընտան պաղլը օլարագ կէթիրիլմիշ, վէ պու սուրէթլէ տիկէր ասաքիրին էօնիւնտէն կէչիրիլմիշլեր տիր։ Մուախիրէն ասըլար՝ ասաքիրի խասսա գօմանտանընդն գարշըսընա կէլէրէք, պիր գաչ ֆէոատ պաչլարա գաբըլմըշ օլմալարընտան տօլայը ազլաեարագ արզը նէտատէթ իթմիշլեր տիր։

## ԶԱՐՇՈՒԻ ՔԷՊԻՐ ՀԱՏԻՍԷՍԻ

Ճումա իրթէսի ասպանը Թաշգըշլա հատիսէսինտէն սոնրա, Իսթանպօլտա Զարշուի քէպիրտէ վագը օլան էհէմմիյէթսիզ պիր հատիսէ տէ, օրթալըգտա ազիմ հէյէճան, թէլաշ գօրգու հասըլ իտէրէք, չօգլար տիւքքեանլարընը գաբամըշ, գաչան գաչանա օլմըշ, վէ Զապթիէ նազըրը պիզզաթ պիր միգտար բօլիս վէ ժանտարմա մէմուրլարըյլա չարշըյա կէլիպ, իչի ռնլաչըլըգտա, սիւքիւնէթհասըլօլմըշտը։ Մէսէլէ իսէ, իքի նէֆէր թիւթիւն գաչագճըսընդն, Ռէմզի գօլճուլարը թարաֆընտան կէօրիւլիպ, գաչագճըլարընդ, պիրինին էլինտէ աչըգ գամա օլարագ էհալինին իչինտէն ֆիրար իթմէսինտէն իլէրի կէլմիշ տիր։

Բազար կիւնիւ տէ, սաաթ 8 բատտէլէրինտէ, Ռէմզի իամինտէ պիրի սէրխոշ օլտըղը հալտէ, էլինտէ աչըգ պիր գամա իլէ Զարշուի քէպիրէ կիտէրէք, էօթէքինէ պէրիքինէ սալտրմագտա իքէն, էհալի, պու տէֆա տիւշարը թէլաշ օլմաեարագ, մէրգումը թութուպ, էլինտէքի սիլահը ալտըգտան վէ կիւզէլճէ բաթագլատըգտան սոնրա, զապթայա թէսլիմ իթմիշլեր տիր։ Պէօյլէ պիր բէզիլ շախս հագգընտա խալգըն եաբտըղը շու մուամէլէ բէք միւնասիպ տիր։ Էհալիմիզ, պու կիպի ալչագլարտան գօրգուպ գաչաճագլարընա, տիւքքեանլարընը գաբայըպ, պաչգալարընը տա գօրգուտաճագլարընա, պունլարտան պիր գաչընը թութուպ, զապրթաեա թէսլիմ իտէրլեր իսէ, հիչ չիւպհէ եօգ տըր քի, պու կիպի էտէպսիզլիկին էօնիւ ալընմըշ օլուր։

## ԱԶԳԱՑԻՆ

ԱԶԳ։— Երանելոյն Տեառն Կոմիտասայ Բանանային վկայութեան Տարեդարձին առթիւ, յառաջիկայ Կիրակի, Հոկտեմբեր 26, Սամսթիոյ Անարատ Յղութեան Սուրբ Աստուածածնի Ժողովրդապետական Եկեղեցւոյս մէջ, Ամենապատիւ եւ Գերերջանիկ Հոգեւոր Տէրն մեր Պօղոս Պետրոս ԺԲ. Կաթողիկոս-Պատրիարք Տանն Կիլիկիոյ, Հայրապետական Զաջնաւոր Սուրբ Պատարագ պիտի մատուցանէ ի ժամ 4 (ը.թ.)։ Յետ ընթերցման Սուրբ Աւետարանին ներբող մը պիտի արտասանուի ի պատիւ Վկային։

Յաւարտ Պատարագին, ըստ սովորութեան՝ Տօնախմբութեան հանդէսը պիտի կատարուի Երանելոյն նուիրական Շիրմին վրայ, որ ի Պալըգլը։

Զայս ծանուցանելով բարեպաշտ եւ հաւատացեալ Հասարակութեանս, կը խնդրուի որ իրենց ներկայութեամբը հոգեւոր հանդիսիս ջերմեռանդութիւնը արծարծելու մասնակցիլ բարեհաճին։

Հոգաբարձութիւն Սկեղեցւոյ

Սամսթիա, 19 Հոկտ. 1908

Շոգեկառքը կը մեկնի Սիրքէճիէն հետեւեալ ժամերուն (ը.թ.).

7.50—8.17—8.53—9.20

---

Հայ-Կաթողիկէ հասարակութեան Երեսփոխանական ընտրութեան Ցանձնաժողովոյ կողմանէ.

ԱԶԴ.— Երեսփոխանական Ժողովոյ ի նորոյ ընտրութեան համար կազմեալ Ցանձնաժողովս կը ծանուցանէ արգոյ Հասարակութեանս թէ, ընդհանուր քուէարկութիւն կատարելու պայմանաւ քուէտոմս խրկուած է ամէն անձի առանց բացառութեան։

Քուէտուփերը Հոկտեմբեր ամսոյս 30ին Հինգշաբթի օր պիտի ժողուին, և 31ին Ուրբաթ օրը քուէհամար պիտի կատարուի։

Ուստի անոնք որ քուէտոմս ընդունած չեն, հաճին մինչեւ վերոյիշեալ թուականը գիմել ի Կաթողիկոսարան և պահանջել զայն։

Ցանձնաժողով Ընտրութեան
Երեսփոխանական Ժողովոյ
Կ. Հայոց

Բերա, 21 Հոկտեմբեր 1908

*** Բազար կիւնիւ Ս. Յովսէփ Եղբայրութիւնընդն սէնէլիք զիյնէթի բուհանէսի, Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինտէ, Կ-Բաթրիգ բիւթպ, էֆ. հազրէթլերի հազըր օլաղը հալտէ իճրա իտիլմիշ, Հ. Եսայի Վ. Տայեցի Զաջնաւոր Պատարագ թագտիս իթմիշ, վէ Կղեմէս Վ. Աստուրեան Ս. Յովսէփ հագգընտա պիր ներբող իրատ իթմիշ տիր։

*** Գերբ. Յովհան Ծ. Վ. Գուզեան՝ Կաթողիկոսարան Դիւանընտա իքինճի քիթապէթէ թայեին օլընմըշ տըր։

*** Էնգարէ միւհթէրէմ բահիպլերինէն Գերբ. Յովսէփ Ծ. Վ. Պահապանեան՝ պունտան ագտէմ պէրայը զիեարէթ էվրօբայա կիթմիշ օլտըղը հալտէ, ախիրէն Տէրիսաատէթէ մուվասլէթ իթմիշ տիր։ Պու կիւն էնգարէյէ ավտէթ իտէճէք տիր։

*** Էնգարէ Էրմէնի-գաթօլիք բահիպէրի մէքթէպինտէ ֆրանսըզճա լիսան իլէ բիանօ մուալիմլիկի իթմէք իւզրէ, պու քէրրէ Բարիզտէն միւթէպէր պիր գըզըճէլպ իտիլտիկի խապէր ալընմըշ տըր։—Էնգարէ միւհթէրէմ բահիպէլերի, չէրի մէզքիւրտ միլլէթիմիզ գըզլարընդն թալիմ ու թէրպիյէսի վէ թէրագգըլարը խուսուսընտա չիմտիյէ գատար նիչէ ֆէտաքեարլըգլար իթտիքլերի կիպի, պու քէրրէ տէ միւմտիլէյհա Բարիզի միւթէպէր մուալիմէյի ճէլպ իթմէլերի՝ էնգարէ Էրմէնի-գաթօլիք ֆամիլեալարընճա մուճիպը մէմնունիյէթ օլաճաղընա չիւպհէ եօք տըր։

*** Պու կիւն, սաաթ 7տէ, Գում-գաբուտա Մայր եկեղեցիտէ, Էրմէնի Մէպուսան մէճլիսի, Տեղապահ Դուրեան եպիսկոպոսընդ թահթը բիեասէթինտէ ագտը իճթիմա իտէրէք, բաթրիգ ինթիխապըլա իշթիղալ իտէճէք տիր։ Իզմիրլեան Մատթէոս Սբբ-

բազանը պիլիթթիֆաղ բաթրիգ ինթիխապ օլունաճաղը մուհագգաղ աստ իտիլմէքտէ պիր։

*** Զէյթունտա գըլթլըգ ադէթի ֆէվգէլատէ չիտտէթլէ իճրաի հիւքմ իթմէքտէ օլուպ, գըշ տախի իւսթէ կէլտիկինտէն, էկէրչի տէրհալ իճապ իտէն մուավէնէթ իտիլմէզսէ, բէք չօգլարըն ադլըգտան թէլէֆ օլաճագլարը մահէլլինտէն եազըլմագտա տրը։

*** Գայսէրիյէտէ էրմէնիլէր, սօն կիւնլէրտէ եինէ պիր թէհլիքէ կէչիրմիշլէր տիր։ Պաղը թիւրքլէր, էրմէնիլէրին սիլահլարը իւզէրլէրինտէն ալընմասընը բօլիս գօմիսէրինէ թէքլիֆ իթմէքլէ, պու թէհարրիւաթ էսնասընտա պիր խայլի էհալի թօպլանմըշ, վէ պաղը ուլյունտուլուշլըգ վուգուրինտէն գօրգալմըշ իսէ տէ, չօպլար տիւքքեանլարընը գաբանարագ, վէ տիկէրլէրի, վագթըն կէճ օլմասը սէպէպիյէ էվլէրինէ չէքիլտիքլէրինտէն, պիր կէօնա ֆէնալրգ օլմամըշ վէ իրթէսի կիւն պազրլարը, գօրգուլարընտան տիւքքեանլարընը ալմագ իսթէմէմտիքլէրի հալտէ, միւթէասիրրքի՝ ուլյունտուլըգա մէյատան վէրմէմէք իւզրէ թէասապիրի լազըմէյի իթթիխապ իթթիկինի պէեան իթմէքլէ, տիւքքեանլար աշըմըշ տրը։ Ֆագաթ ախիրէն էրմէնի վէ Ռում պէյէսիէ չավուշլարը թայեին օլընտըզը կիպի, պիր տէ էրմէնի բօլիս թայեին իսիմիշ, անճագ թիւրքլէր՝ էրմէնի բօլիսնէ իսչ նազարտա պագմասրգլարը ճիհէթլէ, կէչէնատ միւմայիյէ, պիր գաչ ասքէր իւե տէվրիե վաճիֆէսինի իյիա իթթիկի սրբատա, պազը թիւրք տէլիգանլըլարը, պիր էրմէնի աէլիգանլըսընին սիլահը ալընմասընը էրմէնի բօլիսնէտէն թալէպ իթմիշլէր։ Վէ բօլիս՝ էրմէնի տէլիգանլըսընը թէվգիֆլէ, սիլահընը ալմագ իսթէմէկինտէ, թիւրք տէլիգանլըլարը քէնտիլէրի ալմասա գլյամ իւլէմիշլէր։ Վէ էրմէնի բօլիսի պուտա գաբը կէլմէսինտէ, թիւրքլէրտէն պիրի միւճահիլէյէ պիր թօգատ վուրմըշ։ Վէ պուտրա մայէթթինտէքի ժանտարմալար՝ բօլիսի միւտաֆատ իթմէմիշլէր տիր։ Էրմէնի բօլիս՝ իչին ֆէնալաշտըզընը կէօրիւնէ, քէնտիրինի կիւճ իւե հիւքիմէթ գօնտըզընա աթմըշ։ Վէ գուտտուրմըշ խալգ՝ քիֆիրլէր իտէրէք։ Վէ «վուրըն կեավուրը» տէյի պաղըրարագ, միւժահիլէյի գօվալամըշ։ Վէ գօնտըզն էօնինտէ թօպլանարագ։ «Եա բօլիսի պիզէ թէսլիմ իտին, եօգսա էլյիսէսինի չըգարըն» տէյի պաղըրմայա չաղըրմայա պաչլամըշլար տրը։ Պու արա պիր չավուշ տիշարը չըգարագ։ բօլիսին զաթէն իսթիֆա իթմիշ օլտըզընը պէեան իւե խալգը կիւճ իւե թէսկինէ մուվաֆագ օլմըշ տրը։ Ֆիլվագը էրմէնի բօլիս իսթիֆա իթմիշ տիր։ Ֆագաթ պագալըմ հիքիմէթ, քէնտինին պիր մէմուրընա գարշը իտիլէն հագարէթ, հաթթա ասքէրլէրին մէզքուր հագարէթ էսնասընտա վազիֆէսիզճէ տաղրանմալարընա գարշը նէ եաքաճագ տրը։

*** Հալէպտէն ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, հիւքմ իտէն ինթիզամըզըգ սէպէպիյէ էրմէնիլէր տահմի էնտիչէ իչինտէ պուլունուհօրլար։ Հիւքիմէթ, չըգան չայեալարընա ասլ ու էսասը օլմասընը, վէ ասայիշի մէմլէքէթէ իտալէ կէթիրմէմէք իչին իգթիզա իտէն թէասիրլէրի իթթիխազ իթթիկինի իլան իթմէքտէ տիր։

*** Վիբան չէհրինտէ ասայիշի խգտա իթմէք վէ մուհթաճիրլէ իեռնէ տաղրմագ իւզրէ։ Տիարպէքիր վիլայէթի ալիթէրտարընտն թահթը բիհաէթինտէ պիր գօմիսօն թէչքիլ օլունմըշ տրը։

*** Ճէմաաթըմըզ բահիպլէրինտէն Գրիգոր Վ. Գազէզեան, սօն կիւնլէրէ գաատար քէմալը սրհնէթ ու ամիյէթտէ օլտըզը հալտէ, սօն պիր իբի կիւն զարֆընտա իսասթանատարագ, բազար սապահը վէֆաթ իթմիշ։ Վէ իրթէսի կիւն Ս. Յովհան Ոսկեբերան քիլիսէսինտէ ճէնազէ ալայը մութանթան սուրէթտէ իճրա օլընմըշ տրը։ Իչպու մէրասիմտէ պաղը բէհապիյն, ագրապաղը վէ բէք չօգ ահընպա հաղրը պուլընմըշլար տրը։

Շէքէրլամէճիլիք, բասթաճըլըգ վէ հէր կէօնա լէզիզ թաթլըլար թէրթիպ վէ իւզարընտա չէհրիմիզտէ քէսպը չէօրէթթիմիշ վէ մուհիմ պիր թիճարէթ մէվզուի թութմուշ օլան ՀԱՃԻ ՍԱՐԻՄ, էվվէլքի կիւն վէֆաթ իթմէքլէ, տիւն ճէնազէ ալայը Պէյօղլունտա, Պալըգ-բազարընտա վագը Ս. Երրորդութիւն քիլիսէսինտէ, բէք չօգ ահընպա, էսնաֆ վէ ֆապրիգաթօր վէքիլլէրի հազըր օլտուղը հալտէ իճրա իտիլմիշ տիր։

Հաճի Սարիմ աղա՝ 23 սէնէտէն պէրու մահթապատմըզըն գօմշուսը օլուպ, քէնտիսինի թանրարզըմըզտա, մանավ օլտուղը հալտէ, իլք տէֆա միլլէթիմիզտէ շէքէրլամէճիլիք, բասթաճըլըգ վէ թահլըճըլըգ սէնատաթընը թէէսսիս իթմիշ, վէ քէնտի ֆամիլյէթի, ղայրէթի վէ նամուսքարըլըգլա, էրմէնի, իսլամ, Ռում վէ էճնէպիլէրին թէվէճճիհ վէ բաղպէթլէրինի գաղանմըշ տրը։

Հաճի Սարիմ էվլատլարընընը՝ պապալարընընը պրագաղը պու թիճարէթ էվլինի գամ գամ իլէրի կէօթիւրմէլէրինի արզու վէ թավսիյէ իտէրիզ։

## ԷՄԼԱՔԸ ՎԱԳՖԻՑԷ

Վագըֆլար մէսէլէսինի զէմանէնին իսթիհսամընա մուվաֆիգ պիր հալէ գոյմագ իւզրէ էվգաֆ նէզարէթի միւթէչաբընին թահթը բիհաէթինտէ թէչքիլ օլընան գօմիսօն՝ սիրատէքի գարարլարը վէրմիշ տիր։ —Կէսիկ վէ մուգաթա մուամէլաթընը լաղվ իթմէք։ Պիլա վէլէտ վէֆաթ իտէնլէրին էմլաքը զայրը մէնգուլեսինի մահլիւլ ատտա իթմէմէք վէ Շէրի ահքամընճա անլէրին թագսիմաթընը իճրա իտլէմէք։ Մահիւլաթ իտարէսինին պու սուրէթլէ սիւչար օլաճաղը սէնէվի 100,000 լիրա զարարը թաղմին իթմէք իւզրէ, իճարէի միւէճճիլէ իւզէրինէ ճիւզի պիր զամմ իճրաաբյա, հուգուգը վագֆիէյի մուհաֆազա իտլէմէք։ Միւէսսիսաթը բուհանիէ, եանի ճամի, քիլիսէ վէ սաիրէ իլէ մէքթէպլէր կիպի միւէսսիսաթ լէհինտէ վագֆի մուամէլաթընը գագաու իթմէք։ Էմլաք ալըմասթըր միւնասիպէթլէ, միւթէվէլլիներին եախսա մութէվէլլի վէքիլինին հաղրը պուլընմասընա իհթիեաճ օլմագսըզին, Սէնէսաթ իտարէսի վէ եախսա Տէֆթէրիանէ իտարէսի մէմուրլարը մուվաճճէհէսինտէ ֆէրաղ վէ ինթիգալ մուամէլաթընը իճրա իտլէմէք։ Պու պապատ թասարիգ իչին Մէճլիսի Մէպուսանտա թագսիմ իտիլմէք իւզրէ պիր նիզամնամէ թանզիմ օլունաճագ տրը։

Տէվլէթի Սալիէ իւե Պուլկարիսթան մուրախիասլարը, տիւն տարէրի Սատարէթատէ թօպլանարագ, միւզաքէրաթա տէվամ իթմիշլէր տիր։ Պու իճթիմատա, Շարգ չըմէնտարֆէրլէրի մէսէլէսի թէզէքքիւր իտիլտիկի հիհէթլէ, գամբանիա նամընա միւտիրի ումումի Մ. Կրօս իւե իքինճի տիրէքթօր Մ. Միլլէր հազրը պուլունմըշլար տրը։ Գօմիսօն՝ եարընն թէքրար իճթիմա իտէճէք տիր։ Պուլկար մուրախիասը Մ. Լիաբչէֆ, տիւն, միւզաքէրաթա պաշլանմազտան էվվէլ, Սատարազամ Քեամիլ բաչա իւե միւզաթթ իթմիշ տիր։

—Տիւն, եուհան սէֆիրի Պաղը Սալիսէ Սատարազամ վէ Խարիճիէ նազրը իւե միւլազաթ իթմիշ տիր։ Պատէհու Սատարազամ վէ Խարիճիէ նազրը՝ Գարասաղ մարանթկիւղարը իւե Ինկիլթէրրա վէ Սրբպիա սէֆարէթլէրինին պաշ թէրճէմանլարընը գալուլ իտլէմիշլէր տիր։ Ռումանիա սէֆիրի Խարիճիէ նազրը իւե կէօրիւշմիշ տիր։ Մալիէ նազրը Զէյա բաչա վէ Օսմանը պանգասը տիրէքթօրը Բանճերի պէյ՝ մուլիճճ մէսէլէլէր իւզէրինէ Սատարազամ իւե միւզաքէրէ իթմիշլէր տիր։ Տախիլիէ նազրը Հագգը պէյ տիւն մաղամընա կէլմիշ, վէ Զապթիէ վէ Թիճարէթ նազրլարը վէ Ավսթրիա սէֆարէթի պաշ թէրճէմանը իւե այրը այրը ուզուն միւատէթ կէօրիշմիշ տիր։

—Ալթը մուազզամ ավվէլէթլէրին սէֆիրլէրիյէ Իրան սէֆիրի՝ բաղար իրթէսի կիւնիւ Պաղը Ալիյէ կիտէրէք, Սատրազամ վէ Խարիճիէ նազրը իւե միւլազաթ իթմիշլէր տիր։ Ինկիլթէրրա սէֆիրինին Սատրազամ իւե միւլազաթը խայլի սիւատէթ տէվամ իյլէմիշ տիր։

—Տէրիսաատէթտէն Վիէննա զազէթալարընա իշար օլընտըզընա կէօրէ, պուլնտան 30 սէնէ էվվէլ ալարը կիպի, պուտէֆա տախի Զաթը հազրէթը Բաաիշահի, Մէճլիսի Մէպուսանը, Տօլմա-Պաղչէ սէրայընտա, պիր նութգը Շահանէ իրատրյա մութանթան սուրէթտէ պիզզաթ քիւշատ պուեուրաճազլար տրը։

—Սէրայը Հիւմանեան մէսարիֆինին թէնզիլի իչին իճրաի միւզաքէրէ իթմէք իւզրէ, Շահզատէ Պիւրհանէտտին էֆ. իւե սատրը սապրգ Սահա բաչատան միւրէքքէպ Սէրայտա պիր գօմիսիօն թէչքիլ օլընմըշ տրը։

—Թաչլալարտա ինթիխապ օլընան մէպուսլարրն Տէրիսաատէթէ կէմէլէրի իչին խարճանլարընընն վէրիլմէսի՝ Մալիէ նէզարէթինէ իճապ իտէնլէրէ եաղրըմըշ տրը։

—Բիացատա պուլընան պիր պուչուգ միլեօն լիրալըգ պանգնօթլար թօպլանմըշլըգ, եէրինէ 2 միլիօն լիրալըգ գատտար 5, 50 վէ 500 լիրալըգ հէնի պանգնօթլար թապը գարարլաչարրըմըշ տրը։ Եէնիկէր՝ էսկիլէր իւե միւպատէէ իտիլէճէք տիր։ Անճագ էսկիլէր՝ հէր նէ վագթի պանգայա թապտիմ օլուհուրտա, եա նագտէն եախսա հէնի պանգնօթ իւե թէպտիլ օլունաճագ տրը։ Պէհէր նէվլինտէն գաչ ատէտ իսթէտիկի՝ ղրճիրինտէն պանգայա սօրուլմըշ տրը։

—Տէօրսիանճիւ օրատա գօմանտանը Ասատուլան բաչանը իսթիֆասը՝ թատիգ օլընմամըշ տրը։

—Հարպիէ վէ Մալիէ նազրլարը ճումատա իրթէսի վէ բաղար իրթէսի կիւնիւ Սատրազամ իւե կէօրիւշմիշլէր տիր։ Բաղար իրթէսի կիւնիւ Սատրազամ վէ Հարպիէ նազրը պիրիւքատ Մապէյնի Հիւմանեանա ազիմէթ իթմիշլէր տիր։

—Պէչիքթաշը տէհնէթլի վագըասընտա պայլըճա միւթէճաասը օլան 15 քիլինին էվրագը մուամէլաթը՝ Պէյօղլը միւսթանթիգլիկի թարաֆընտան խիթամ պուլարագ, Հէյեթի իթհամիէյէ թէսլիմ իտիլմիշ տիր։ Պունլարտան համալ հօճանընն, էհալիյի, պարաղօլ իւզէրինէ հիւճում իթմէք իչին թանրիգ իթթիկի, վէ տիկէր ըէֆիզլէրինին ատ, մալիւմ օլան ճինայէթէ պիլ ֆիլիլ իչթիրաք իթթիքլէրի թասարիգ օլընարագ, ճիմլէսի տախի Հէյեթի իթհամիյէտէն ճինաեթլէ իթհամ իտիլմիշլէր տիր։ Պունլարընն էվրագը, բազար կիւնիւ Մահքէմէյի ճինաեթէթ թէսլիմ օլընմըշ տրը։

—Պախում իւե Օանա պէյնինտէ պուլընան սէվահիլատէն կէլէն սէֆինէլէր հագգընտա գարարլաչարրըլմըշ օլան թէասիրի սրհհիյէ լաղվ իտիլմիշ տիր։ Քէզալիք Ռուսիատան Թիւրքիայա կէթիրիլէն իսավեար, թուզը պալըգ, մէյվէ վէ սէպզէնին տուխսալինէ միւատատէ օլունմըշ տրը։

—Ռուսիա սէվահիլինտէն հաճի կէթիրէն վաքօրլար՝ Սինօպ թէհաֆֆիւզխանէսինտէ 5 կիւն գարանթինա պէքլէեէճէքլէր, վէ պիրա իսթիլաթ պուլաղատան կէչէճէքլէր տիր։

—Շէհրիմիզտէ թէլէֆօն թէէսսիսի իսասուսունն Բօսֆա վէ Թէլէկրաֆ նէզարէթինէ իհալէ իտիլէճէկի զամն օլունուհօր։

—Պու սապահ Թագսիմ զըշլասը թօքճը պայը, թօք թալիմի իճրասը իչին էսքրէ-գաբուտ իարիճինէ կիթմիշ տիր։

—Պիր Պուլկար էշգեյա չէթէսի՝ Տէրիսաատէթտէն իքի սաաթ ուզագտա քեային Խասմքէօյու լուզէրինէ հիւճում իտէրէք, Ռում քիլիսէսիյէ մէքթէպինի զապթ իթմիշլէր տիր։ Էշգեանընն թէասկիպի իչին պիր միֆրիզ ասքէր կէօնտէրիլմիշ տիր։ Հէնուզ թաֆսիլաթ եօք տրը։

—Դասրմ-բաչատա, էլինտէ տչըգ պիր զամա օլարագ, վէ «Խրիսթիանլարը էօլտիրիլճէյլմ» տէյի պաղրրարագ գօչան պիր իսլամ գատընը տէրտէսթ իտիլմիշ տիր։ Մէզգուրէ, պիր իսլամ չօճուղունը պամաղընատան եարալամըշ տրը։ Մէրքէզտէ թապիպ մարիֆէթիյէ մուայէնէ իտիլտիկինտէ, տագընա մալիք օլմասրզը անլաշըլմըշ տրը։

— Կէչէն ագշամ Թիմուր-հիսար նամ թօրբիաս սէֆինէսի՝ տախիլի քէօրրիւտէն չըգարագ, Տօլմա-պաղչէ սէրայը գաբշըսընտա Մէսաուտիէ զըրհլըսընա եագըն տէմիր ահմըշ տրը։ Համիա-Ապաա նամ տիկէր թօրբիաս սէֆինէսի տէ տիւն «Թիմուր Հիսար»ին եանընա կիտէրէք սէմիր ահմըշ տրը։— Զանուգ-գալէտէ պուլընան Օրխանիէ զըրհլըսը տա լիմանընմըզա կէլմիշ տիր։

—Զահարճատան իքի սաաթ ուզագտա էհալիսի Պուլկար օլան Զահարճա նամ գարիյէտէ, էհալի քիլիսէսէ իճրաէ ալին իսէրքէն, պիր չօգ էշգընա, իչլէրինտէ իւչ նէֆէր տէ չաբգալը օլտուղը հալտէ, Քէօսթէնտիլէն կէլէրէք։ Թիւֆէնք ահէչլէրինէ քէօյէ հիւճում վէ քիլիսէյի մուհասարէ իթմիշլէր տիր։ Անճագ ճիվարատան եէթիշէն պիր միգտար ասքէրի կէօրտիւքլէրինտէ, մէրգումտար, գարիյի թէրքէք, տաաղլարա չէքիլմիշլէր տիր։ Էշգեանը մէրգումտի թաագիպ իթմէշլէրի՝ ասասքիրի մէղքիրէյէ էմր օլունմըշ տրը։

—Պիր սիկուրթա գումբանիասընտա մէմուր օլան Մ. Նիզօլաս Վէրտասի՝ բազարագշամը ատաթ 1 բատատէլերինտէ Պէյօղլընտա թէքիր ասգաղընտա վագը խանէսինէ ավատէթ իթթիկի սրբատա, խանէսի գաբուսընտան օն տեագ ուզագտա իւչ քիշի իւզէրինէ հիւճում իթմիշլէր տիր։ Պունլարտան պիրի, մէրգումտն ազը իչէ պրունուսը իքի էլիյէ օ տէրէճէ սրգմըշ քի, գան կէլմէյէ պաշլամըշ, վէ պիր տիկէրի գուլագ թօզընա պիր ըվվալէր վէ տիկէր գուլագ թօզընա պիր գամա տատեաթարագ, պիշարէնին պիր լիրաի սամանի իւե 3 մէճիտիէյի վէ պիր միգտար ուֆագլըզը համիլ օլան բարա քէսէսինի, կիւմիւշ քէսթէքլի տատաթընը, չէմսիյէսինի վէ մէնտիլինի աշըրմըշլար տրը։ Բարմագլարընտա եիւզիւք օլուպ օրմատրզընը արաշտրրտրգտան սոնրա, քէնտիսինի էօլտիւրմէք մի, սաղ պրագմագ մը իսուսուսընտա իսթիշարէ իթմիշլէր, վէ սաղ պրագմայը գարարլաչարրտրգտան սոնրա, եօլընա տէվամ իթմէքսինէ միւատատէ իթմէքիպ, կէտիկի եօլտան կէրի տէօնմէքսինի էմր իյլէմիշլէր տիր։ Մ. Վէրտարի, պու էմր մուճիպինճէ, իչար օլընան եօլտան կիտէրէք, պաշգա պիր թարիգլէ խանէսինէ կէլմիշ։ Ֆագաթ պիշարէ՝ հէյեճանը ապիմինտէն նաչի եաթագա տիւշմիշ տիր։— Թարլա-պաչընն պու սոգաղընտա, պիր գաչ հաֆթատան պէրի ալէտտէվամ ըէվօլվէր սէպլերի իշիտիլմէքտէ օլուպ, պիրա քէրվա ճինաեթլէր վուգուի իթթիմալտէն պուլունտուղընտան, պու հալէ պիր չարէ տիւշիւնիլմէլի տիր։

—Սօն կիւնլէրտէ Ամանատա պիր իքի քէրրէ զէլզէլէ հիսս օլունմըշ իտէ տէ, պիր կէօնա զարար օլմամըշ տրը։

## ԴՈԼԱԹՍ ՊՕՐՍԱՍԸ

| | Ղ. | Բ. |
|---|---|---|
| Թէվֆիա իտիլմիշ էսհ. ուս. | 98 | 9 |
| Ռումէլի չըմէնտաֆէրի Ֆր. | 166 | ½ |
| Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ. | 3 | 90 |
| Տէրիս. Թրամվայ գաբ. | 7 | 70 |
| » » Թանվ Ֆր. | 484 | |
| Բէժի | 19 | 30 |
| Տէրիսաատէթ Ըրխթըմ | 432 | |
| Տէրպօզ | 302 | |
| Անատոլը չըմէնտրֆէրի գաբ. | 13 | 90 |
| » » Թահ. | 506 | |
| Քրէտի Ֆոնտիէ Էմիլսիէն Ա. | 280 | |
| » » » Բ. | 247 | 50 |

### ԱԳՃԵԼԷՐԻՆ ՖԻԵԱԹԸ

| Օսմ. լիրասը 100 ղ. տան | Ղ. | Բ. |
|---|---|---|
| Պէլեազ մէճիտիյէ ֆարգը | 107 | 28 |
| Մէթալիք | 101 | 20 |
| Բօլ | 92 | |
| Ֆրանսըզ ալթունը | 87 | 15 |
| Ինկիլիզ լիրասը | 109 | 36 |
| Դրամից | 50 | |
| Ռուպի քեաղըտ | 8 | 70 |

Սահիպը իսթիեազ վէ մէսուլը զազէթա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՃԵԱՆ

ԻՏԱՐԷԽԱՆԷ
Պէյօղլունտա, Թագսիմ ճառսէսինտէ Ն. 65